

ՇՆՉԱ.ՌՈՒԹԻԹԻՒՆ

Տարակոյս չկայ որ մեր ազատ շնչառութեան առաջին հարկաւոր բաներէն մէկն է օդոյն մաքրութիւնը, և միանգամայն պարզութիւնը, անկեց ետքը կու գայ օդոյն բարեխառնութիւնը և կամ մժնոլորտին ջերմութեան աստիճանը. վասն զի շափազանց տաքը, օդը սաստիկ անօստացընելով մեր շնչառութիւնը կը դժուարանայ, որով և կը նեղուինք. ընդհակառակն սաստիկ ցուրտն ալ շատ վնասակար է, մասնաւորապէս ծերերուն և պղտի տղայոց համար, մինչդեռ շափահասներուն օդտակար է, որովհետև բնութիւննին զօրաւոր ըլլալով իրենց մարսողութիւնը անով շատ կը դիւրանայ: Ուրեմն ընդհանուր առնելով, այսինքն ամեն հասակի համար, առողջարար և յարմարագոյն բարեխառն ջերմութիւնն է գարնանայինը, որ հարիւրմասնեան ջերմաշափին զրօյէն վեր 10+ աստիճանէն մինչև 20+ աստիճանը կը սեպուի:

Օդոյն ստէպ ստէպ նորոգութիւնը առողջութեան ամենահարկաւոր բաներէն մէկն է, մասնաւորապէս այն տեսակ տեղերու, ուրոր բազմութիւն մարդկան ժողուած կը նատին: Ծաղիկները ինչպէս նաև բայսերը օդոյն հետ վերաբերութիւն ունենալով, անոր վիայ շատ ազդեցութիւն կ'ընեն որով զգուշանալու է այնպիսի տեղ զնել կամ պահել զանոնք ուր որ բնակութիւն կայ, և կամ ևս առաւել ուր որ մարդ կը պառկի. վասն զի գիշերը բայսերն ալ մարդուս մննդեանը համար հարկաւոր եղած թթուածինը ծծելով օդուն մէջէն ածխածինը դուրս կու տան, զոր մարդս ծըծելով, աճելու տեղ կը վնասուի: Նոյնպէս նաև խուցերու մէջ զրուած կը արկը, ոչ ինչ նուազ բայսերէն վնասակար է մարդուս, որովհետև ինքն ալ մնանելու համար օդուն մէջի եղած թթուածինը կը ծծէ որով մեր մննդեան և շնչառութեան համար հարկաւոր ե-

ղածը կը պակսի, վերջապէս սպառող մարմինները, ուր որ ստէպ ստէպ նորոգութիւն օդոյ չկայ, մեծամեծ դրժբաղդութեանց պատճառ են: Եւ միթէ քիչ կը լսենք այնպիսիներու ցաւալի մահը, որոնք անխոհեմութեամբ եւ կամ անգիտութեամբ այնպիսի խույզ պառկեր են ուր ծաղիկներ կային և կամ կրակ: Լմոցընենք ուրեմն խօսքերնիս ասմէկ զգուշութիւնն ալ ըսելով թէ, աղատ շնչառութեան մեծ արգելքներէն մէկն ալ՝ մէջքերնին սաստիկ կերպով սխմելն է, որոնք ուրիշներուն հաճոյ ըլլալու համար կեանքերնին վտանգի մէջ կը դնեն որ նոյնպէս տեսակ տեսակ ցաւալի դիպուածներու պատճառ կ'ըլլայ, ինչպէս որ շատ անգամ այլ և այլ առիթներով կը լսենք:

Ողջոյն մը Պոնարարդի գերեզնանին
՚ի Ս. Հեղինէ.

Բարև քեզի, տխուր ձոր, ուր միայնակ, հեռի ռամիկ դիակներէ, կը հանդչի յափտեան սոսկալի մարդ մը:

Ահաւար կղղի, մրրիկներէ զարնուած, հրաբուղիսէ փսխուած. այդ ամեն ժայռովդ՝ որ զքեզ կը ծածկեն, պատերազմողի մը գերեզման ըլլալու համար դուրս ելար:

Բնութեան կրակը՝ զինքն ալ քեղի պէս դուրս բայսեց. և ինչպէս դու վուն ընդարձակութեանը կ'իշխես, այսպէս իր յիշատակն ալ պիտ' իշխէ ժամանակին անսահմանութեան:

Լմոնցուց իր կարճ ընթացքն այս զարհսւրելի մէտէորայս, և անդնդոց մէջ մարեցաւ. բայց բան մ'այլ իր հետքը պիտի չկարենայ եղծանել:

Այսու, բնութիւնն իր մայրական նախատեսութեամբն դուրս պոռութկաց այս ժայռս, որպէս զի կարենայ իր ամենէն աննման որդուց մէկուն տապանի տեղ ծառայել: